

Երկու բան դիտելի է Brunetièreի պարագային՝ այ) իր գործառնութեան մանէն յատակը հարապարտակազբական հրեւոյթ կը զգենու ։ Այն ճառհերը՝ որոնցմով Brunetière կը փորձէր ցուցնել կարեւորութիւնը կամ այժմէութիւնը իր վիճած հարցերուն, ինչ պէտք այն միւս ճառաերը՝ ուր ան կ'ուզէր ապացուցանել իր ճիշտ դատած լուծումներուն հարկաւորութիւնը, մեծ զօրութեան և բարձր դատաղութեան երկեր են ուր հետզնակը կը պարզէ տրամաբանութեան, խանդի և տրամախօսական կորովի իր բուրուր կարողութիւնները։

Բ) Քրիստոնէութեան իր յարումին ու բոշիչ զրդիւր բարոյական տիսակէն է։ Քրիստոնէութիւնը ոչ միայն կը մատուցանէ իր հետեւորդներուն պատասխան մը այն բոլոր հարցերուն զորս մարդիկ կ'առաջազրեն, ոչ միայն է վարդապետական մարմին մը որ կը պարունակէ լուծումներ բուրուր ինչդիբներուն համար մտաւորական կամ զգացական դասակարգէն, այլ նաև է համայիշ մը սկզբունքներուն որոնք կրնան ծառայել իրեւ ուղեցոյց հանապազգորեայ մեր արարթներուն մէջ։ Այս անիւննեն դիտած, մնկերային իր առաքենութիւնը անբազգատելի է։ Եւ Brunetière, միշտ կապուտ գըրական գործերուն որոնք կը ծառայեն պահպանէն և կատարի լավործման ընկերային կիմնարկութեանց։ մանաւանդ հրապուրուեցաւ քրիստոնէութիւնն որովհետեւ այս վիրշնը կը ներկայացնէր ազդու միջնոներ համարական կիանքի բարուրուման համար։

Այս կողմէն կը շօշափենք իր մտքին (կամ սրտին) ուրիշ մէկ հակումը՝ քննազատութեան բարոյական հանգամանքը։ Վասնակի դիտական ասուլութեանց սրբահարութեան կապականաւութեան կապուտ գարգապետական, ընդհանուր գաղափարներուն բարեկամ իմսուտասէր, անցեալի գրեթէ պաշտամունքն և սէրն ունեցող պատմարան մարգու մը քով կ'այ Բ. Brunetière-ի մէջ բարոյագէտ մը անհունօրէն հոգածու աշխատելու, խօսքով կամ գրիշով, պահպանման և բարգաւաճման այն ամէն բանի որ կրնայ ամբապնդէլ ընկերային կիմնարկութիւնները։

#### ԱՄՓՈՓԵՑ

ՊԱՐԳԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱԱՆՆԵԼՍԵԱՆ  
(Հայուանակելի)

## ԵՐԱԺՇԱԳԻՑԱԿԱՆ

ԵՐԱԺՇԱԳՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԵՐ

ԴԼՈՒԽ Բ.

ՄԻԶԻԵ ԴԱՐ

Polyphonic արուեստը՝ — եկեղեւական երաժշտութիւնը հսկայագալի կը յառաջանայ, չնորիկ մեծ վարպետներուն Այդ մեծ վարպետները՝ մեծ մասամբ ֆլուրանացիներ, diaphonie-ն, déchant-ը և իրենց հանձարը իրար խառնելով ծնունդ կուտան polyphonique մեծ արուեստին։ Հասնախ քանի մը խօսք պէտք է ըսել ֆրանսական երաժշտութեան մասին։ Ֆրանսական երաժշտութեան պատմութիւնը երեք մեծ շրջաններու կը բաժնուի։ Առաջին շրջանը, որ կը տեսէ Ժ. գարէն մինչև Ժ. գար՝ կը յատկանշուի հարազատ ֆրանսականութեամբ։ Մանաւանդ Ժ. գարէն մինչև Եւ. գար, ֆրանսան աշխարհի երաժշտութեան օրրանն է և անկէ ծնունդ կ'անձնին մեծ հանճարներ։ Երկրորդ շրջանը՝ Ժ. գարի ժամանակ ֆրանսական երաժշտութիւնը կորունցնելով իր ինքնատպութիւնը՝ Կ'ենթարկուի երազականին ազգեցութեան։ Այս շրջանին ֆրանսացի երաժշտութիւնը իր ինքնատպութիւնը՝ միջակութիւններ են և իսկ երրորդ շրջանը՝ որ Պէտիոնով կը սկսի, ֆրանսական երաժշտութիւնը նոր, առողջ և մանաւանդ հարազատ ուղիի մը մէջ կը զնէ։ Հիմա, կը գտնուինք ֆրանսական եւ բաժանութեան պատմութեան առաջին շըրաջնին մէջ։

Ժ. գարուն կը տեսնենք թէ արգէն բազմաթիւ երաժշտական զպրցներ կան Ֆրանսայի զանազան քաղաքներուն մէջ (Բարիք, Լիոն, Պորտօ և այլն), որոնցմէ՝ Կ'ելլին մեծ տեսաբաններ ժ. գարուն՝ արգէն Ֆիլիպ-Մը-Վիգրի, Կիյոյմ-Մը Մաշ, Ժան-Մը-Միլիրիս, վերջնականապէս կը կիմնեն նոր արուեստը՝ և կը տարածեն ուրիշ երկիրներ։ Բատիլյոյ մէջ ալ կը սկսի ծալկիլ նոր արուեստը՝ Ֆրանսէսք կանախով։ Աւելի վերջ, Կիյոյմ-Ֆիլիք (figue-ի առաջնի հարցուղիները կ'եղան մէկը), Պորտօ, Կիյ-Պինչուա, աւելի և կը յառաջ

ջացնեն կրօնական երաժշտութիւնը, և եւրաժտական գիտութիւնը։ Այս բոլոր երաժշտները սակայն, ժառանգորդներն են մՔ. ածի. գարերու աշուղներուն, որոնց շատ անգամ հակակէտի սխալ գործածութենքն է որ ծնունդ կ'առնեն Canon-ը, fugue-ը, ձեւեր՝ որոնք մինչեւ այսօր իսկ երաժշտական գիտութեան կրթի են։

ԺԵ. գարը մեզի կը ներկայացնէ մեծ երաժշտ մը՝ Փան-Օքէկէմ։ Ծնունդով պելճիքացի, իսկ մշակոյթով ֆրանսացի այս երաժշտը, հակակէտի, fugue-ի և canon-ի զարգացման և տարածման համար մեծ ջանքեր կ'ընէ։ Ան ուսուցիչն է բազմաթիւ մեծ երաժշտներու՝ որոնց համար երաժշտական զպրոց մը կը ներկայացնէ (ոճի տեսակէտով)։ Իր գործերն են, նշանաւոր Կυրիե մը, չորս ձայնի համար, canon մը երեք ձայնի համար, և վեց համ պատարագ։

Փան-Օքէկէմի աշակերտներէն ամենէն նշանաւորն է՝ Ժագէն-Տէրը (ԺԵ. գար) որ իր ժամանակին շահան մեծ համբաւին համար, կ'անուանուի Շերաժշտաներու իշխանը, ժագէն գրած է 32 համ պատարագ, ընդհանրապէս չորս, և վից ձայներու համար Բայց անոնցմէ մէկը, բաղկացած է 24 ժամերէ։

Այս շրջանի մեծ երաժշտներու կարգին պէտք է յիշել նաև Արքունիք, ժամ-Մաթուն, Վերտուն, որոնց պատարագները նշանաւոր են։

Երաժշտական վերածնունդը Ֆրանսացի մէջ կը կատարուի, և անկէ կը տարածուի իտալիա, Անգլիա, և Սպանիա։ ԺԶ. զարու մեծ երաժշտներն են Քլուու-Կուտիմէլ (Փրանսացի), Բալէսսթրինա (իտալացի), Օրլանտո-Լաս (պելճիքացի), Վիթթօրիա (սպանացի), Թամաս Թալիս, և իր աշակերտը (անգլիացի), Քլուու-Կուտիմէլ Ֆրանսայի և իր ժամանակին ամենէն մեծ երաժշտներէն մէկն է։ Ան Հոսոմի մէջ կը կըմնէ երաժշտանոց մը՝ ուր Բալէսսթրինա իրեն կ'աշակերտի։ Քրած է տասէ աւելի պատարագներ։ Օրլանտո-Լաս պելճիքացի երաժշտը ուսումնէ կ'առնէ Հոսոմի մէջ, և կը գրէ 2000 աւելի եկեղեցական եղանակներ, և բազմաթիւ պատարագներ։ Իր գործերը յատկանշական են անով որ կը ներկայացնեն շատ մաքուր part-writing մը։

Թոմաս Թալիս՝ անգլիացիներուն ամենէն կրն երաժիշտն է։ Ան մեզի կը ներկայանայ ոչ միայն իրեւ Անգլիոյ մեծ երաժշտներէն մէկը, այլ նաև իրեւ ժամանակին ամենէն մեծ օրկանիստներէն մէկ կը։ Իր cantional sacrae կրօնական երգերը ժամանակին գլուխ-գործոցներէն կը նկատուին։ Ան իր եկեղեցական մէկ cantate-ը, կըսնէն, գալնաւորած է քառասուն անջատ մասեր նկատի ունենալով։

Աւլիերմ Պլրտ՝ որ Թոմաս Թալիսի աշակերտն է, իր ուսուցիչին չափ նշանաւոր է իր երեք պատարագներով, և բազմաթիւ եկեղեցական երգերով։ Ան իր ուսուցիչին պէս օրկանիստ մը՝ իր գործիքին համար զրած է 70 համ կրօնական ներշնչում ունեցող կտորներ՝ որոնք ամփոփուած են “The Virinal Book”, անուն գիրքն մէջ։

Սպանացիներէն իսքօպէրա և Վիթթօրիա (ԺԶ. զար) իրենց պատուաւոր տենին երաժշտութեան պատմութեան մէջ։

Պէտք է շեշտել թէ, polyphonicque այս շրջանին, եկեղեցական երգերը կ'երգուին առանց գործիական աքօմանքըմանի։ Իսկ ժորմա-կ'իսկական կատարելութեան կը հասնին մանաւորաբար երկու սեներ<sup>(\*)</sup> տուտե-ը և madrigale-ը, Բայց՝ վերոյիշեալ սեներուն վարպետի վերջին հպումը կուտայ և երաժշտութեան մէջ իսկապէս կրօնական ոճը (style)։ Կը ստեղծէ բոլոր ժամանակներու ամենէն մեծ երաժշտներէն մէկը՝ Բալէսսթրինա սենե միայն polyphonique շրջանը նկատի առնենք, ան անվիճելիորէն մեծագոյն հանճարն է իր ժամանակին։ Թալիս թրինայի գործերուն մէջ չկան այլեւս օմոլույթ մէկն իր նախորդներուն յատկանին են։ Ան այս միակ հեղինակներէն է որոնց գործերը կմաս իսկ հանճարքով մտիկ կ'ընենք։ Անոր գործերուն մէջ այլեւս ամեն մէկ մաս, իրեն համար ունի միւսներէն անկախ, գեղեցիկ և շահեկան բան մը երգելիք։ Անոր հսկայական գործը կը պարունակէ 93 համ պատարագ, 4, 5, 6 և 8 ձայնի համար, 139 համ madrigale 4, 5-6-8 և 42 ձայնի համար և բազմաթիւ եկեղեցական երգեր։

Գիրմանիան՝ անմասն չնաց հին գո-

(\*) Motet-ը կրօնական, իսկ madrigale-ը աշխարհիկ սենե են։

բրէն մինչև վերածնունդ տեսող երաժշտական այս ընհանուր գարգացման մէջ։ Քրիստոս առաջ գերմանացոց մէջ երգւած երգերը մեծ մասամբ պատերազմական, հերոսական երգեր էին, որնք "Bardit", կը կոչուէին։ Անշուշտ վերոյշեալ իրողութիւնը հաստատելու ամեն պէտք է նկատի առնենք այն ատենուան Գերմանիան, որ երգեք միասնական չէր, այլ իրարու դէմ կոռուզ զանազան ռազմիկ ցեղախումբերէ կը բաղկանար։ Ուրիշն ռազմիկ ժաղովուրդը մը առաւելաբար ռազմական երգեր պիտի երգէր։

Միջին գարուն, (կամ Դ. Ե. Զ. Է. զարիրուն ընթացքին) քրիստոնէական plain-chant-ը մուաք գործեց նաև Գերմանիա, չնորին մեծն Գրիգոր Ա. պապին ջանքերուն, և կամաց կամաց եղաւ Գերմանիոյ կրօնական պաշտօնական երգը։ Մինչև Լ. դար զայութիւն ունեցող գերմանական երաժշտութեան մասին դժբախտաբար այսքան տեղեկութիւն միայն ունինք, իսկ մինչև Լ. զար զայութիւն ունեցող գերմանական ժողովրդական և աշխարհիկ երաժշտութեան մասին դժբախտաբար այսքան տեղեկութիւն միայն ունինք, իսկ մինչև Լ. զար զայութիւն ունեցող գերմանական ժողովրդական և աշխարհիկ երաժշտութեան մասին բնաւ ծանօթութիւն չունինք։ Միայն սա յայանի է թէ կրօնասորներ արգիլած են աշխարհիկ, միրային երգեր գրել և երգել։

Լ. զարուն, Գերմանիոյ մէջ սկսաւ ծաղկի նոր արուեստ մը, այն է Minnesinger-ներու աշխարհիկ արուեստը։ Անոնք քանաստեղծներ և երգահաններ էին միան գամայն, և շատ կը նմանէին ֆրանսացի troubadour-ներուն, կամ մեր իսկ, հայ աշուշներուն։ Անոնք նախ, կ'երգէին Ա. Կոյսին և Աստուծոյ ուղղուած գովասանքներ։ յետոյ կամաց կամաց աւելի աշխարհիկ նիւթ ունեցող կտորներ՝ սիրային երգեր, ազգային աւանդութիւններ, դիւցաներգութիւններ։ Minnesinger-ներու մէջ կային աղնուականներ, բարձր դասու մարդիկ, պալատականներ ալ+ Անոնք շատ կը քաջալերուէին, իշխաններէ, կայսրերէ, կը պաշտպանուէին անոնց կողմէ, լաւ ընդունելութիւն կը գտնէին ամէն տեղ։ Ամենէն կին (Հ. և Լ. զարերու ընթացքին ապրած) գերմանացի աշուշներէն եղած են Hänsen, Weldeck, ամենէն նշանաւորներէն Hermann, Klingsoor և Tannhäuser, որուն կեանքը, ապագային R. Wagner-ի կողմէ պիտի զե-

րածուի մեծ օպերա-ի մը։ Minnesinger-ներու նշանաւոր գործերէն պէտք է յիշենք Tristan et Yseult, Parsival, Lohengrin, որոնք երգուած են Մորապուրկցի Gotfried անուան տակ ծանօթ մեծ minnesinger-ի մը կողմէ։ (Այս բոլոր գործերը գերմանական ազգային աւանդութիւններ են, զորս ապագային R. Wagner մէյսէկ իրկական զլուխ-գործոցներու պիտի վերածէ, Ասոնցմէ, ազգային աւանդութիւններէն չափ եւ շատ աւելի են թիւով նստուծոյ և Ա. Կոյսին ուղղուած երգերը, որոնց անունները յիշել են, երկար պիտի ըլլար։ Պէտք է ըստինք թէ գերմանացի այս աշուշները բանաստեղծութեան շատ աւելի կարեւորութիւն կուտան, խնամք կը տանին անոր չափին հատածներուն, յանգերուն, քան թէ երաժշտութեան իրենց համար երկրորդական է երաժշտութեան կարեւորութիւնը, երաժշտական րythme-ը։ Անոնց նօթագրութիւնը, plain-chant-ի նօթագրութեան պէտք է Minnesinger-ներու գործերը հաւաքուած են ժ. գարուն։ Այս քննական ակնարկ մը նետենք minnesinger-ներու ամբողջ գործին վրայ, պիտի տեսնենք թէ անոնց ամբողջ գործին մէջ կան կին զարերէն մնացած հեթանոսական երգերու, Ֆրանսասալի troubadour-ներու, քրիստոնէական երգերու, և Խոչակրաց արշաւանքներուն չնորին արեւելքէն արեւմուտք եկած արեւելեան մեղեգիններու ազգեցութիւնը միանգամայն։

Minnesinger-ներու անմիջապէս կը յաջորդեն meistersinger-ները։ (Les maîtres-chanteurs որ նորէն R. Wagner-ի գլուխ գործոցներէն մէկը պիտի ըլլայ ապագային)։ Այս վերջինները ծաղկեցան ժ. զարուն և անկէ սկսեալ ու իրենց փայլուն գործունէութեան շրջանը տեղեց երկան զար ։ անկէ յետոյ իրենց անկման շրջանը սկսաւ Meistersinger-ները կը յատկանշաւին անով որ, անոնք կը ժողովրդականացնեն արուեստը (minnesinger-ները աւելի աղնուական աշուշներէին), աւելի զարպիտօրէն կը զարուին բանաստեղծութեանց հետ, երաժշտութեան ասլով աւելի կարեւորութիւն և խնամք քան իրենց նախորդները։ Անոնք երգին բանցին ցուցան կարեւոր աւանդութիւն կուտան, բան մը որ անտեսուած էր իրենց նախորդներուն կողմէ։ Franenlob անուն մէծ meistersinger մը

ԺԴ. դարուն սկիզբը առաջին անգամ ըլտալով Մայանս քաղաքին մէջ կը կիմեց meistersinger-ներուն միութիւնը, Աւելի վերջ, Nuremberg-ի մէջ ալ կը կիմուք միութիւն մը՝ այս վերջինիս կը յաջորդէ Augsbourg, իսկ Augsbourg-ի՝ Ulm: Nuremberg վերջը կ'ըլլայ Meistersinger-ներուն ամենէն կարեւոր կերպով (250 անդամով): Այս միութիւնները իրարու հետ կապուած են: Անսիք ունին իրենց երաժշտական կանոնները: Meistersinger-ները ունին երգելու և եղանակ գրելու չորս ձեւեր, ուղղութիւններ, որոնք ստեղծուած են Franenlob-ի Marner-ի, Müglin-ի կողմէ: Ասոնց միութիւն մէջ ամէն մարդ չի կրնար մտնիլ: Զափականց գժուար քննութիւններ կան, որոնք պարտաւոր է անցնել մէկը իրենց միութիւն մէջ մտնելու համար: Meistersinger-ները կ'երգեն գործիքներուն ընկերակցութեամբ, ինչպէս քնար, կիթառ, և ջութակներ: (Նկատեի է որ troubadour-ներու գործիքները աւելի ճնիփ են, քան meistersinger-ներունք): Նշանաւոր meistersinger-ներէն եղած են Puschmann, Hans Rosenblutt, Hans Folz, և Hans Sachs: Ասոնց գործունելութեան մասին զաղափար մը տալու համար, ըստնք թէ Hans Sachs գրած է 6.018 կոտր (թէ բանաստեղծութիւն և թէ եղանակը հեղինակին կողմէ), որոնցմէ 4, 275 հասկ կոչուած են "meister-lieder": յաջող կտորներ եղած ըլլալուն համար: Meistersinger-ներու փալուն շրջանը կը տեսէ ժԴ.-ժԲ. գարուն սկիզբը, կամ երկու գար, իսկ անէն վերջ կը սկսի անկման շրջանը, և իրենց վերջին միութիւնը՝ Ulm քաղաքի ընկերակցութիւնը, վերջ կը գտնէ 1839ին:

Բայց մինչ մէկ կողմէն ժողովրդական այս աշուղներուն արուեստը կը ծաղկի, մինչ կողմէ, ժՁ. գարուն, Ֆրանսայի, և Գելեքքայի ազգեցութեան տակ, կը տեսնենք ծաղկելը, ուստանալը, տեսարան սերունդի մը, որ քաջ ծանօթ է diaphonie-ի, organum-ի, déchant-ի, contrepoint-ի և canon-ի օրէնքներուն: Ասոնցմէ են Agricola, Hofheimer, և հակակետի աշաջին ստեղծողներէն մէկը, նշանաւոր Trongott Engenins, աւելի վերջ, գերմանական երաժշտութիւն հայրերէն մէկը, Henri Finck: Այս բոլոր երաժշտական գործերը, կրօնական են:

## ՅԱՑԿԱԿԱՆ ՎԱՆՐԵՐ

### ԱԿԱՆՑ ԱՆՍՊԱՏ ԿԱՄ ԱԿՆԵՐՈՅ ՎԱՆՔ

**ՏԵՂԱԴՐՈՒԿԱՆ.** — Ականց Անսպատ կը գտնուէր լեռնային կիլիկիոյ Յախուտ գաւառին մէջ, Բարձրաբերդի ստորաց: Ունէր երկու եկեղեցիներ Ս. Աստուածածին և Ա. Առաքեալք անուններով (Ալեշան, Արտուան, էջ 153):

**ՊԱՏՄՈՒԿԱՆ.** — Անսերոյ վանքը շինած կամ կարգաւորած է Եւեն Ա. Թագաւոր (1180 - 1219): Իր ամենէն աւելի սիրած վանքն է եղած այն, այդ պատճառու հոն է թաղուած իր սիրութ:

Հեթում Ա. Թագաւորն ալ շատ կը սիրէր այդ վանքը և իր կեանցին վերջաւորութեան հոն քաշուեցաւ և կրօնաւորական սքեմ ընդունեց, ստանալով Մակար անունը, և հոն ալ վախճանեցաւ 1270 Հոկտեմբեր 25ին:

Անսերոյ վանքը թաղուած է նոյնպէս,

Մասնաւորաբար յիշատակութեան արժանի է Henri Finck-ի միակ պատարագը:

Իսկ գերմանական ազգային երաժշտութեան — որ կազմուելու վրայ էր չնորհիւ վերյիշեալ վարպիտներուն — իր վերջնական ձեւը կուտայ կրօնաւոր մը, փիլիսոփայ մը, ստուածաբան մը, գրագէտ մը, և երաժշտ մը միանգամայն՝ Մարթին Լուտեր (ժՁ. գար): Ան արգէն իր ժամանակին կը փոխորկէ ամբողջ Եւրոպան, յառաջ բերինվ բողոքական շարժումը Ան վերջնականապէս կը ժողովրդականացնէ գերմանական երաժշտութիւնը, կրօնական երգերու համար նոյնիսկ գործածելով աշխարհիկ եղանակներ: Լուտերի կ'օգնեն անոր ժամանակակից երաժշտաներէն Walter, իսկ ժամանակակից meistersinger-ներէն Hans Folz, և Hans Sachs: (Պէտք է նկատի առնել թէ լուտերէ առաջ նոյնը ընել կը փորձէ նաև ժամանակակից:)

ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԼԵԱԽ  
(Եարանակելի՝ 3)